

Ա Ռ Ա Ս Պ Ե Լ

Կը նըմանի մատղաշ կոյսի մը ժպտուն
Քերթնաձը մերթ ու չի գիտեր որ կեանքին
Պարտեզներէն այնքա՛ն հեռու կը ծաղկին
Վառ պըսակներն իր երազի վարդերուն:

Ան կ'ոստոստէ, կը պարէ խօ՛ղ ու կ'երգէ,
Բայց բնա՛ւ երբեք նամբուն վըրայ կանգ չ'առնէր,
Որ երկնաբերձ ժայռի մը կողմ արծաթէ
Յուլացընէ սրտին արեւն ու պատկեր:

Զի քերթնաձին արիւնն է լո՛յս ու գինի,
Պիտ'ունենաւ, հաւատալով իր հրաշքին,
Կրակն ամառին ու ոսկիներն աշունի:

Կարապաճեւ անցաւ աղջիկն հրնուագին,
Ի՛նչ փոյթ որ ժայռը չի պահէր աղամանդ
Ո՛չ իսկ մէկ տողն առասպելին արգաւանդ...

ԱՐՍԷՆ ԵՐԿԱԹ



Ա Ր Ա Գ Ի Լ Ի Ն

Զինչ է հորիզոնն ու օդը ջերմին,
Արագի սիրուն դու հոս ես կրկին.
Բոյնըդ քանդուած կը վերաշինես
Որ ձագերդ աղուր հոն լոյսի բերես:

Օ՛ն, ե՛տ դարձիր, ե՛տ, չըխաբէ՛ քեզ քող
Պատրիշ արեւոզն, առուակը լացող.
Օ՛ն, ե՛տ դարձիր, ե՛տ, հոս չկայ գարբում,
Կեանքը սառեր է, խոր է քմրութիւնն:

Դաշտը մի՛ շրջիր, հոն գերեզման է,
Լինը մի՛ երթար, արիւնով յորդ է:
Աշտարակին վրայ դադար փնտռելով,
Ըզգո՛յշ, չըլլայ ան լեցուն խանձողով:

Լաւ կ'ընես թէ որ մեկնիս իմ տունէս,
Բայց որո՞ւն վըրայ բոյն պիտի դընես,
Յուսահատութեան ձայնն ուր չըսուի
Եւ վախ չունենաս շանթէն երկընքի:

Օ՛ն, ե՛տ դարձիր, ե՛տ, հարաւ կը սպասէ.
Երջանկագոյն ես, քոչնա՛կ, դու մեզմէ,
- Բախտըդ քեզ կրկին հայրենիք տըւաւ,
Մէկ ունէիք մեզ... եւ ա՛ն ալ... կորաւ:

(Թրգմ. Հունգարերէնէ Հ. Անդրէաս Ֆոկոյեան)

Թըռի՛ր, ո՛հ, քըռի՛ր, ու հարան հեռուն
Եթէ հանդիպիս պախոզխտողներուն՝
Ըսէ՛ - Կը սպառիմք ու կը ջնջուիմք,
Լուծուած խուրձի պէս ազգով կը ցրուիմք:

Շատեր շիրիմն են, շատեր՝ բանտը կոյր,
Մենք վերապրողներ՝ տըխուր ենք ու լուռ.
Կան ալ որ կ'ելլեն լալով կը մեկնին
Փնտռել հայրենիք ծովէն ալ անդին:

Ամլութիւն կ'ըզձան հարսերը սիրուն,
Ծընողը չ'ողբար մա՛հն որդեակներուն.
Յնծութեամբ ծերուն հոգին կը լեցուի՝
Որ շատ ժամանակ ապրելիք չունի:

Պատմէ դու, ա՛խ... որ... նախատիմք մեզի,
Զի բաւեր թէ մեզ կտրեն գերդ կազնի.
Ինկած ծառին մէջ ուտիք կը բնակի,
Մարդ կը բամբասէ ընկերն համագրի:

Եղբայր, հայր, որդի իրարու դաւող...
Սակայն այս մասին լեզուդ լռէ՛ քող.
Զըլլայ թէ նա որ իր ազգը կ'ողբայ
Հասնի այն կէտին թէ անկէ տաղուկայ:

ՄԻՔԱՅԷԼ ԹՈՄՐԱՅ

* Հունգարացի բանաստեղծ, ծնած ԺԹ դարուն Հունգարիոյ Ռիմոսոմպաթ քաղաքը: Նշանաւոր է իր ժողովրդական վէպերով ու ազգասիրական ջերթուածներով:

Փ Ո Ր Զ Ո Ի Թ Ի Ի Ն

Դուն եկար լուռ ու թեթեւ ըստուերին պէս ծեփծեփուն,
Ըստուերին պէս առածիգ ու պատերուն վրայ ոլոր.
Կամարներուն ներքեւ մութ կեցա՛ր հըպարտ, մեղօրօր.
Եկար քընփուշ եւ փորձող ըստուերներու պէս քափուն...:

Յա՛նկարծ մութին մէջ եղար լոյսի բագուկ մը նըկուն.
Մինչ կամարէ առ կամար, պատերէ պատ իւզաներկ,
Անցա՛ւ մանուկ սէրերու այրումի լաց մը կամ երգ...
Եղա՛ր մութին մէջ շողշո՛ղ ցորենի հասկ մը նագուն:

Վե՛րջը, մանգա՛ղ մ'եղար, հին՝ կականչներուն վրայ ճօճուն.
Յետոյ ջըրվէժ մը՝ մաֆո՛ւր քարերուն գի՛ստն համբուրող.
Հեղ մը բաղե՛ղ սիրակաթ՝ սիւքէ մ'անոյշ դող ի դող.
Հուսկ՝ վարուժան մ'հրաշեայ գըրկած մարին սիրասուն...:

Դուն եկար լուռ ու թեթեւ վայրի կատուի՛ մը հանգոյն.
Ու կամարէ առ կամար, պատերէ պատ չարաղէտ,
Մընա՛ց տարփոտ յուշերու կարմիր հըրայրք մը կամ տենդ...
Եկար դանդաղ, անշըշո՛ւկ, որսորդ կատուի՛ պէս արթուն...:

.....

Հոգիս հեռո՛ւն կը կանչէ աղջիկ մը կամ լուսանուն.
Ունի սըրտին մէջ մորմոք, աչքին՝ արցունք ու երկիւղ...:
... Մինչ քովս ըստուեր մը դրուժան, խօլ ցընծութեան մը մէջ լիւղ,
Մութին մէջ, ժի՛ր ու անձայն, կը պատրաստէ կարթ եւ քոյն...:

ՅԱԿՈՒ ԱԴԱՄԵԱՆ

Պուրէշ, Մարտ 1935

